

յանի 1265. վերջին հեղինակին հայրենիք է եւ մասնաւորապէտ նկատութեան տանուած. հայ. հրաբ. Մոլոս 1858, վենես. 1865, գաղզ. Brosset 1870/71. Սորժամանակախիցին Մազրիքա արելոց գոց Մղոնիերու արշաւառաց պատմութիւնը մնաւ ցամ 1272. հայ. Պետրը. 1870, ուսու. Պատմանեան 1871, գաղզ. Brosset, Addition à l'histoire de la Géorgie 1851, էջ 438—, Միթթարայ Անեցոց ժամանակագրութիւնը, զոր Վարդուն եւ Ստեփանոս Օրբելին գործածան են, կորուս կը համարուի. Պատմանեան առոր առուցին մաս 1879ին ի Պետքը. Արենասի գործոցի բրերեւ յաւելուած հրատարակեց Տիգինի Արքական կապունի անկատու մեկ ձեռագրին վրային: Վահարամ Խանունի սուսաւոր գրեց Խութենեաց պատմութիւնը մնաւ ցամ 1280. հայ. հրաբ. Մազրուս 1810, Պարիս 1859, անգլ. Neumann, Լոնդոն 1831, գաղզ. Պարիս 1864:

Ստեփանոս Օրբելին, Արքեպ. Սիսևաց 1287—1304 գրեց Պատմութիւն Սիսևաց, հրաբ. Պարիս 1859, Պալուս 1861, գաղզ. M. Brosset, Histoire de la Siounie par Stéphanos Orbélian, Պատմութ. 1864—66: Արտօն սպարապետ, եղացը Հեթում Ռ. Թագավորին (1264—69) գրեց ժամանակագրութիւնը մը մինչեւ ցամ 1274, զոր ուրիշ, մը մինչեւ 1331 յարունակեց, հրաբ. Պալուս 1856, Պարիս, 1859: Ասկէ քաղաքածը մը գաղզ. Langlois, Mémoires de l'acad. de St.-Pétersb. VII sér. T. IV. Միթթար Արքիպանեցի գրեց ժամանակագրութիւնը մը ցամ 1289. հրաբ. Պալուս 1860*. գաղզ. Brosset, Mémoires de l'acad. de St. Pétersb. VII, sér. T. XIII, Nr. 5, 1869.

Յաջորդ անհման գորերէն կը յիշեն մայն պատմակիցները: Թաղման Մօծոփերի ծն գործած թեմուն խանի եւ յամբորդաց պատմութիւնը գրեց. հրաբ. Հայունապահան, Պարիս 1860: Այս հրատարակութիւնը մէջ կը պարփառ հնամեան յաշական աշխատանքների 1. Այս մարտարակութեան Հայոց եւ Օծան Արքինի, յամին 890 (= 1441), 2. Յազդագելիջանին օրնութ. 3. Այս որորունք վրային կթղինի հայ. Տիգին, 1892. (F. Nève, Etude sur Thomas de Medzoph et sur son histoire de l'Arménie au XV. siècle: Journal asiat. 1866, Nr. 13. Նախը Lessources arméniens pour l'histoire des Mongols, L'Armén. chrét. էջ 371—. Նախը, Exposé des guerres de Tamerlan et de Schah Rokh dans l'Asie occidentale d'après la chronique inédite de Thomas de Medzoph, Բրիւսուկ. 1860.)

Աերապէտ Ժէ գործած յիշատակութեան արժանի է Ասպեկլ Դաւրիթէցի, որ 1602—61ի պատմութիւնը գրեց. ասիկոյ Հայունա Արքասի ժամանակ Հայոց տառապանաց եւ ի Սպահան փիփուդրութեան պատմութեան գիւղուոր աղքինը է. հրաբ. Ամսեկրամ 1669**, գաղզ. Brosset I, էջ 267—, քանի մը գործներ, որ ժէ եւ ծըլ դա-

րու աշխարհական եւ եկեղեցական պատմութեան համար կրթեւոր են, իշխան Զաքարիա Սարիաւացի († 1699) Պատմութրութիւնը*, Արքամամ կթղիսի. Կրետացոյ պատմ. Կատր. Համբէնին**, եւն, Brosset կեր Collectionին բ. Հարք. մէջ գործը. թարգանաւութեար հրատարակեց: ***

Ժ. գարով կը պիտի Միթթարեանց մատենագրական գործունեաւութիւնը եւ եւ բարպական գիւղութեանց հետեւուղութեամբ դիմանական աշխատավայրութեանց բոլորվին մէկ նոր տեսակը:

(Ը-Հունակեց)



Գ Ր Ա Գ Ի Ց Ա Կ Ա Ն

ՅՈՒ Ա Խ Ե Ն Ե Ր Ե Ն Ե Լ Ի Ե Ր Ա Խ Ե Ւ Ց

(Ը-Հունակեց-բարեւու)

Գայունայուն ամբոխունիւններ:

Հեղինակը ըստ թէ միայն ընդհանուր գիւղեները կ'ըսնենք, եւ գլխակարգութեան գործարութեան մէջ գործնական ակնարկութիւններով իրեն օգնութեան չենք հանդիր: Գիրը գլուխներու բաժնելու առաջնաւ հարկ է աշքին աշշեւ ունենալ հետեւեաները:

Կամ. հարկ է որ թէ գիւղաւոր բաժան նամեներ եւ թէ մասնական կետերն աշունը մը կազմեն: Եթէ ամբողջութիւն շպահուի, հեղինակը պէտք է գիւղաւ թէ կանխաւ իսկ պիտի կորսցընէ գիրըն իւր արժէքը:

Երկրորդ. ամբողջին ընթացքն այնպէս պիտի կարգադրուի որ գաղափարներն թիժնին իրարմէ բխնեն, լուրեւուն, յաշբերն, եւ ամրող զութեան մ'ասաբանաւորութիւնները կազմեն: Եթէ 10 էջ յառաջ ըսուածը իւնաւ, եւ կամ իրը ծանօթ կը ու ենթադրուածը՝ յաջրդ գլուխներու մէջ մէկնութեան կարս նկատուի, կարեւուղներու թղղ տարալ անկարեւորներու մէջ թափանչ հեղինակը, գրիպած է ապահօվապէս գիրըն իւր նպաստակին:

Երրորդ. նախպէս ամրողը գրին նպաստակին պիտի ըլլայ, որոշ ծանօթութեան մը առաջ նորդել ընթերցողը, նշնպէս իւրաքանչեւր հաւատածի գիւղու նպաստակը պէտք է ըլլալ որոշ

* Տպ. Վաղարշապատ, 1870:

** Տպ. Վաղարշապատ 1870:

*** Այս ընդհանուր տեսութիւնը կը ուրու մարգած են ուրիշ շատ հնամանակներ եւ ամանուն գրենք, որոնցիւն ունանք տպագրուած ալ նու թշչակն իւր Վաղարշապատ (Անիստ. 1876) Մի. Հերացի (Վինես. 1832) Միկուլի թիւն գրուց առաքենց (Վինես. 1840) եւ:

** Վաղարշապատ 1884, 1896:

եղագացութիւններ, այնպէս որ նոյն գլուխը կարդալէն ետքը՝ հեղինակը կարենաց ըսել թէ սայս կ'ուզեմ ապացուցանել, եւ — յաջողած եմ ըստ կարի:

Տորորդ. նախընթաց կետի համար մեր ըստէն կը հետեւթէ հասուածները, գլուխներն եւ այլն, այնպէս որոշ գաղափարներով, սահմաններով իրարմէ պիտի տարբերին, որ իրավու զանազանութիւն գտնուի իրենց մէջ, ապա թէ ոչ համազգի նիւթ մը համազգի գլուխներու բաժներով այն գլուխները կը շատանան, գիրը կը նարածակի, բայց հեղինակելու արևեստին մէջ կը թերառայ, հեղինակը եւ երկը կը հրացնըն իւր գիտական արժէքը:

Հնագերորդ. գլուխները լոր ու ցամատ ոճէ, սակայն առաջ ձևաբանականնեանց եւ երկայնարանութեանց մէջ զլրելու, որ կը նուազեցնէ թէ գրքին յարգը, եւ թէ գժուարաւ ընթերցող կը դառնէ:

Ընթերցնէ գուեւ: Զարմանալ պէտք չէ, վասն զի փոշիներու տակ մաշցնցնելու համար գիրը շարադրող հեղինակ հացին. թէ գտնուի: Այս "ընթերցող", միշտ աշքին առջեւ ունենալու է հեղինակ մը. հոգեկան հաղորդակցութեան կապերով միշտ կապուած պիտի ըլլան հեղինակն եւ իւր ընթերցողն առ որ կ'ուզզուի գիրքն կամ որ եւ իցե գրաւածք: Մանուկի մը համար ելել ինձուս, գժուարինաց, ցանցաց գործածուած բառերով գիրը գրել ընել է՝ մանուկին մասաց փոխանակ զարդացում տալու, խաթարել առ խանգարել անոր մասարո գործունեութիւնն եւ — վասակար ըլլալ մանուկին զարդացնան: Ընդհակառակ դիտնականաց աշղթալ գիրը մը՝ մանուկան բացարութիւններով, ու ամկական ձեւերով եւն ներկայացնել, կը իրտշեցնէ գիտականներն, որոնք գիրըն

¹ Ասուր-Դավիթ, լազար յառաջ կը սրբ պետք գիրքն ու գործածութեան մէջ է բաշխ, որ մատղաւթեան արժանի է, (ա. Ն. Դ. 1896 թիւ 218). Կուսագիտ անձ բառի մասին ուղարկ է խօսե, մեթեն մասունք որուն գի հասկանան: Մանը (իրարմէ) մեղս պար է կարել ենեցնու: Ֆե զանգակից, որուն գի նու զանցահարեց մէջ առելու, իսէ ոյս ամենց, որուն ոյս կամ որդ կեզզ հաղորդակցում են ինձունի մարտ ու կեզզ հետ: Պարունակ է թիւնեւ զերահամացամ լեռն ունենան: Որուն գեղեցիկ ենթարկութիւններ են մասն արքիների մէջ, գի մասն այս բան շարծիւ, որ պարա դիտականները իրենց համար նախատեսուածուից բառ են համարներ համական մըսաւը խօսելը Այս մա դիտնականները եւ են աշխատուած համական մանեւ: Կորդ կարու թէ մէսնել են հասկանաւ, որ դիտնիւնը շարադրութիւնն է իրենց միայն համական Սատունան, ոյլ ամերի համար կարեւոր եւ անհրաժեշտ համարկան գործ է ոյ

ուժքին իսկելով մէկ կողմ նետած ատեն, կը ընջն իրենց մտաց մէջն նոյն գրոց հեղինակին կարողութեան վայ ունեցած համոզման փոքրիկ նշջն ալ, եւ բնական է ի վաս միշտ — հեղինակին:

Կրնայնեք այս նիւթին նկատմամբ գիր շատ բան ըսել, բայց զայն կ'առնունք, վասահ ըլլալով թէ գիրը շարադրող հեղինակը փոքր ի շատ է համազաւած է, թէ իւր գիրն կը գրէ իւր նմանեաց՝ մարգու համար, ուստի եւ անձո օգտակար ըլլալու դիտարութիւնը պիտի արգել զնիքը՝ ընթերցողաց նկատմամբ վշտացուցին, անքաղաքավարը լեզու գործ ածելէ: վաս զի եթէ միշտ ստոյգ կը մայ "le style est l'homme même", բիւֆոնին առաեւ, աւելի ապահովացած պէս կրնանք ըսել թէ "գիրը մը գրողին զի տութեան, ուսման, եւ էլլունան հայելին, է:

Անցերորդ. գրեժի՞ ոյ մասը որ յանորդին նոր իսու անչ, ոչչ անցնել տանի հը խօս նոյն իսի ըստ պարագայից, ունչ ու ետքը, յառաջ քան յանորդ մասը գրելը:

Շատ ծանօթ է բուալյու տուած այս հակիմ երաւալ որ շատ մը հեղինակներու գրասեղանին վրայ մէծ տառերով գրուելու արժանի է:

Անապարէ բույց հանգարտ, եւ մի բնու վհասարի, քուն անիմ սեղանիթ վրայ քու երկերն նորէն զիր, Զայն սորդիկ անգամու, ոնցուր կրիմ որդիկէ, Շատոքիշ անկամաւելուուր, յանախագյուղն չիջէն:¹

Արագօրէն գրածին վրայ ամենեւն սրբագրութիւն ընել, այնիսի կատարելութիւն է, որ շատ գիշերուն տրուած է: Կա մանաւանդ արդի ժամանակ ծանօթ է թէ շատերն ուղերաննեալ (sténographie) կը գրեն իրենց յօդուածներն ու նաեւ ունմէք իրենց գրերի: Արդ ինչպէս կարելի է գրի արագութեամբ ծնանիլ նորուր գաղափարներ, որոնք ըլլերի զայց միջնորդութեամբ կ'ազդեն մէր մատուցներուն եւ իւր աներեւոյթ հսուամեն կը լցնեն գրչի այլընքն — սեւ կամ կարմիր — բժեշտ թողլով թշմի վրա...! Լէսանին իրաւամ կը լսէր թէ ամէն առաջնին "մորերու նկատմամբ կասակառ եմ": Առաջնին խորհուրդը շատ անգամ փոփոխելու հարկն ստիգմէ կ'ըլլայ, որ եթէ ձեռագրի մէջ չկատարուի, կը ստիգմէ ի հեղինակացութեան մէջ առաջական առաջական գործ է ոյ

¹ Ցես Հանդէս Ամսորեաց "Բուալյու արտւետ բանաստեղծութեան", 1880. Մարտ, էջ 91 (Տրդ սիւնակ, 1-4 առաջ, մասն գիր):

"Ich bin misstrauisch gegen alle ersten Gedanken...".

նակը տպագրութեան փորձերու ժամանակ ընել, եւ այս ինչպէս պիտի ցուցնենք, նշյն իսկ իւր շահերուն հակառակ է, վասն զի սրբագրութիւններով՝ տպագրուած թիւթիւն գինը աւելի թանկ կարժէ, եւ գիրը՝ նախահաջուցն մէջ դրաւած գնեն շատ աւելի սուլզ կը տպագրուի: Գրաւած իւրաւած սովորութիւնն այն օգտած ունեն, որ գաղափարներն ու բացատրութիւններն աւելի չըգտնիթիւն կ'առնուն, եւ բառ սեղացն կը զարդարուին, վասն զի հեղինակին պարտքն է ըստ կարել-ոյն փոյթ տանիլ, որ իւր դրածն ոչ թէ միայն նիւթի կողմանէ, այլ եւ լեզուի կողմանէ ունենայ պահանջան առաւելութիւններն Մանաւանդ կատարելութեան բարձրագոյն ասսինման մը ելած կը համարուի այն հեղինակն, որ իւր գիրը գրելէն եւ պատրաստելէն ետքը, տարիներով իսկ կը զրադի իւր գրածնին կատարեալ ճեւեր տալու: Թժուարին է, այն, բայց նիւթին անուան արժանաւոր գին կը համարինք այս գժուարութիւնները:

Այս քնննեթեան ժամանակ շատ անգ ամ հեղինակի միքնն կը անենէ, որ իւր գլխակարգութեան անդամներն իրարիշ շատ անջատուած են եւ ամբողջութեան կը վասն, ուստի պէտք է՝ առանց աշխատութեան ինայելու, վիրարուժական գործին — գրիշը — ձեռու առած կարել ու յապաւել, կցել ու բաժնել... ի հարցին նշյն իսկ բոլորովին նոր կմակը մը ստեղծել:

Գերջապէս կը աեսնենք հեղինակը, որ մինչեւ հիմայ յիշուած կէտերուն մատդիր՝ կը սկսի գրիշ շարժել եւ իւր գաղափարները բացատրիլ:

Գուշիւրոց բացարունիւն:

Կան հեղինակներ, որ իրենց գտնուած տեղոյն, հայրեննեաց եւ առանին սովորութեանց ազդեցութիւններէն բոլորովին ազատ չեն: Արբեւելած կը սիր ընդհանրապէս երկար նախատասութիւններ, կիսադրութիւններ, եւ մածաւանկ ստրակեալ ու վերջակէտ, բոլորքին աւելորդ ծանրաբենամեմներ են այսպիսին համար: Ինչպէս սովորութիւնն է ըսել՝ “Ճէ չըսվէ, իթէ կարելի ըլլար, կ'ըսէն ամէ բան, առանց հանգիստ առնենք, կամ գնէն ընթերցողին ինայելու...”: Կան ընդհակառակն նորուոց գրողներ, ի մասնաւորի գաղղափար նոր վիպագիրներ, որոնց զաւարձութիւնն կը պատճառէ՝ կարծես, իւրաքանչիւր բառին սիրզն եւ եթէ կարելի է վերջն ալ, մէկ մէկ կիսադրութեան նշան աւելցնել, այսինքն ըստ կարել-ոյն շար-

անկախ նախադասութիւններ գրել: Օրինակ մը կարդացած ենք, գերմաններէն ըրագրի մը մէջ այս նկատմամբ, բայց առ այժմ՝ առձեռն պատրաստ չընթիւք նշյն թիւը, ուստի եւ միայն յիշողութեամբ յառաջ կը բերինք. *

Առաւոտէ: Թիւունք կը նառողինն է: Կենաքը կը զարթնու:

Ալք, կանայք, հարուստ, աղքատը, միով բանի՞ ամէնքն, կայտա կը վագնին: Ի՞նչ կայ: —

Հիւր մը Շի՞ է: Ըսկ՞նք անունը: ... Գուշակեցէք: Միեր բարեկամն է: Այս, մեր բարեկամը:

Ստուգիւ կայ գրաւածք, որուն ոչ մէջ կարելի է ներել այդպիսի կարճ նախադասութեանց զումարում մը: Բայց երբ գիրը մը ամրությանիս անջատ ու անկախ նախադասութիւններով է զրուած, միտքը կը յոդնի եւ յիշողութիւննը կը բթանայ: Միշինն մամբան ամէնէն ապահով է:

Առաւոտէն ոչ շատ երբայն, եւ ոչ շատ կար նախադասութիւններով պէտք են բացատրուիլ մեր խորհուրդները: Խօսելու ատեն ձայնի ելեւելու, փոփոխութիւնը, զադարը եւն եւն, միշտ կը համապատասխանն էամբ գնէն պէտք են համապատասխանել մեր գրած նախադասութեանց:

Գաղափարաց բացարութեանց մէջ զգուշանաւու է երկիրդ, շատ գաւառական ասութիւններէ: Այսինքն երբ գիտէ հեղինակն թէ իւր գիրը սահմանեալ է ընդհանրութեան զործածութեան եւ ոչ այս կամ այն գտառի անհամարուն, հարկ է նաև մատադիր ըլլար, որ ամէնքն գտառական բառեր ու բացատրութիւններ հասկենալ կարող չեն:

Երրորդ: Ծառանութիւններէն՝ որոնց ընդհանուր անուամբ որոշիչ կըսնիք, պէտք է նոյնակ զգուշանալ հեղինակը. Ծանցեալ բացատրութիւններ, համարտակ գարձուածքներ, չափանց ուռուցիք ոճեր՝ կիսան թերեւու ընթերցողներէն մէկուն կամ մէկալին ծաշակին յարմարիլ, բայց ընդհանրութեան համար որոշուած գրքի մը (կամ յօդուածի) մէջն ի սպառ գուրս վտարելու է:

Չորրորդ: առար բառերէ ըստ կարել-ոյն զգուշանաւ, երբ գիտէ կամ կրնայ գուշակել հեղինակը, թէ իւր ընթերցողներէն շատերուն համար անծանօթ են նշյն բառերը... մանաւանդ երբ համապատասխան եւ համուզ բառ կը գտնուի հայերէն: Բայց պէտք չէ մոնալ թէ կ'իտնական բառերու աղքատութեան մէջ սափուած է հայ հեղինակը գործածել ստար բառեր, քանի որ նոյնիմաստ ու համար հայերէն բառ կամ չկայ բնաւ, եւ կամ ընթերցողներուն անմատչելի են:

Հիգերգոդ. զգուշանալ հարստանալի ան-
տեր, ուր հորին չ առջեց. հարկը չի տափակեր իմէ արդէն լիզուի մէջ յարմարցուած նոր բառեր
կան, զօրովք կը գործածէր անտարակցյան հեղի-
նակն իմէ ծանօթ ըլպայն իրեն. ուրեմն փոխա-
նակ բարդելու, նորաբանութիւններ ստեղծելու
— եւ առով լիզուին մէջ աւելցրդ բառ երու-
լիզ էօններ շատցնելու — իորհուրդ կու տանք
հեղինակն, որ արդէն գործածական նորաբա-
նութեանց հետամութիւններ ըլլայ, որով կլույ-
թեան եւ մօրինակութեան նպաստած կը լլայ:
Վեցերգոդ. չափազանց նասիրութեն զգու-
շանալ երբ աշխարհաբար էշարդդաւած գիրքը.
գրաբար ձեւերու տառառթիւն, մանաւածզ
սնիգուծաւան եւ տանավան ոճեր՝ որոնք առ առաւ-
են ընթերցողներէն քանի մը հատին փայն կրնան
ծանօթ ըլլալ, պէտք են աշխարհաբարի սիրոյն
համար՝ իրը նորիքական զարգեր գրաբարի,
հանգիստ իրենց անը թող տրուիլ շատ խո-
սուած է այս կէտի վլայ, չենք ուզեր հոս յի-
սուն անգամ բառածներն յիսանութէներոդ
անգամ աւ կրկնել, բայց կը գուշացցնենք
նորուս հեղինակը, որ չկածէ թէ գիտենքը
գիտենքի փոխելով, աւելիք ունիքի փոխեն-
լով մէծ արուեստ մը ի գործ քրած ըլլայ. ոչ,
այս խնարհման ձեւ երն ընդդէմ են աշխարհա-
բարի ոգ: զգաբարի եւ աշխարհաբարի վե-
ճերու ժամանակ՝ երբ կը զանացուէր երկու
հայերէններէն մէկուն տալ տիրապատճեան
գահը, կը ներուէր անշաւշ որ գրաբարեան մը
գործածէր՝ նյոյ խակ աշխարհաբար գրաւածքի
մէջ գրաբար ոճեր, զգաբար գարձուածներ,
գրաբար բառեր...: Բայց նյոյ խակ այս կէտի
մէջ շատ քիչըն յաշուած են: Յօր տարի յա-
սաւած գրուած “Քնական քրականութիւն”, մը,
իր լիզուի կանոնաւութեամբ եւ գրաբարի
զարդեր վայելուն շետաք գործածելուն մէջ հա-
զիւ թէ յաջող նմանու մը գտնէ ու ինչու.
վասն զի հեղինակը տիրած էր գրաբարի, բայց
գիտէր յարդել աշխարհաբարի իրաւունքն ալ:
Աշխարհաբար մը համարու, որու եւ — թա-
խն, ահա հայ մատենագրի մը արդի լիզուն:

Բայց կայ զգուշանարու կէտ մը: Աշխար-
հաբարի սիրոյն համար վտարել թու որ զրա-
բար կը հնէլ, մանաւանդ հոլովերու մէջ, նյոն-
պէս անտեղի է:

Կան հեղինակներ որ կըսեն “աղքատու-
նեան, իսկ գործականին մէջ “աղքատութեան”
...: գրաբարի շուքն իսկ զգուշանարու համար
նյոյ խակ եղանգ, ձեւը կը փոխանակն եղանգ,

բնի անձաշակ ձեւով, նզնպէս “հայրին տուաւր,
”մայրին ասաւ, փոխանակ “հօրը տուաւր,”
“մօրն ըսաւ”: Արեւելիսան գրական հայերէնի
մէջ ընականութիւն մ”ունի “եղանակներ սածնու-
բայց երբ արեւմուեան (Ա. Պոլեցի) հեղինակը
“եղբայրներ սասածը ձեւը կը նախլնատքի փո-
խանակ “եղբայրներու կամ եղբար ըսածը,,
ահա կը մուս ականցնեմն եւ ընականութեան
գէջ կը մուսնէ...: Միշտ ստոյդ կը մայ ու-
րմնի, թէ աշխարհաբար ձեւերը պիտի ընդ-
հարանան, բայց թուան կողանու: Ժամանակն
ինչին պիտի բերէ ձեւերու փոփոխութիւնը,
եւ բառական ընթացքով. սամանմէ կամ բոնու-
թեամբ ձեւեր երբ ստեղծուին, կը նայի ինչուի
մէջ օսթարմէ բառածը կը մուսնէ: Հայրի
մէջ հեղինակ մը գտնուի որ պապիսի ուղղու-
հութեանց ալ հեղինակ ըլլայը անուան նախան-
ձախնդիր ըլլայ...: Այսափ այս կէտին վրայ:
Գաղափարաց բացատրութեան համար
կարեւոր լիզու, աւելին փորձառութիւնը կը
օսթիցնեն: “սորու հեղինակներէն շատերը մեր
տաշեն գոյց աւելչորդ գտնեն, ըստ որում մն
ալ լիզու արդէն դպրոցի գրանդաններուն վլայ
կ’ուսուցու, բայց նյոյ խակ գիտացն համաստու,
կրկնել չենի կարծեր թէ կու մ’ունենայ: Խոչ ։
թէ գտնուին ունակը, որոնց համար կարեւոր
համբորուն այս համաստու ակնարկութիւններն,
— ահս տիւոր զրու կը սպասենք այս մեր տո-
ղերով, վասն զի յայտնի կը աեսնեն պապիսի-
ները, թէ ինչպիսի խոթեր, եւ ինչպիսի խո-
ընդուռներ կան, որոնց կրնայ լիզուի եւ ամի
կողմանէ, զառնալի հեղինակ մը...:

Յայս կիմութեան պակասութիւնն ալ կը
լիցուի փոթով աւելանդեամբ: Նոր հրատա-
րակուած գաղղիներէն գիրք մը¹ — որ հայու այս
որերու հասաւ մեր ձեռքը, ընդարձակ եանօթու-
թիւններ կու տայ այս նկատմամբ գաղղիացի
նորուս հեղինակներու: Բայց կան կէտերի, որոնք
կրնայ ենթագրաւուիլ, թէ ծանօթ են հեղինակին,
ուստի եւ ոճի եւ լիզուի մասին ալ տառեակ
էշերով գրելը, կընդարձակէ այս զրու մ’ե-
ղերուն, բայց նոր ըլլասարութիւն չի ար հեղի-
նակի: Աղողոր թող դիմէ փերոյիշեալ զրուն.
իսկ մենք բառական կը համարինք այս ընդհա-
նոր մասը:

(Ըստանդիւի)

4. Գ. Մէն.

¹ L'art d'écrire un livre, de l'imprimer et de le publier, par Eugène Mouton, Paris, H. Welter, 1898. (Էջ 410.)